

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք

Ի Մ Ա Ն

Պ Օ Ղ Ո Ս Ի Մ Ի Ս Ք Ճ Ե Ա Ն

«Եւ աւերակներն անգամ հետք մը չ'են թողած».

Մարդիկ Բարեկոնի աշտարակն կը կանգ-
նէին—Թերևս Էյֆէլի բարձրութեան իսկ
չի հասած—Լեզուներն կը շփոթին, զիրար
չեն հասկնար: Հնար էր ուրեմն եթէ
մէկ լեզու խօսէին՝ կարենային ի կատար
հանել ձեռնարկներն:

Եւ որչափ անգամներ, մենութեանս մէջ
մանաւանդ, և ես փորձած եմ՝ մեծազան-
գուած պաղ մարմարներ, ցուրտ քարեր,
կարծր աղիւսներ՝ իրարու վրայ դիզել
բարդել վերանսով, հե ի հե ելևէջե...
ժամերու, օրերու մէջ, նոյն իսկ վայրկեանի
մը մէջ շատ աւելի բարձրացնել շէնքս:

Սակայն, զագաթն, կատարն երբէք կա-
րող չեղայ համեմատութեան մէջ տեսնել:
Կը խառնակին և իմ խորհուրդներս ու
մտածումներս և ալ չեն հնազանդիր պա-
մացս. և իրենցմով իսկ կերտած այս աշ-
տարակներս նոյն իսկ իրենք են դարձեալ,
որ մին միւսին դրած վէճն՝ մին կողէն,
միւսն հիմէն կը քալեն... և կուրծքին վրայ
կը փլին...
*

Տեսայ հրաբուխին այրելն, տեսայ ծո-
վուն պատտօնին:

Հոն անդնդին խորն, հոն կրակին սիրտն
նետեցի՝ խեղդելու, այրելու համար՝ այն
ամեն իրարու ներհակ, անքնական, ան-
համոզելի, անըմբռնելի և անջատ թեր-
թերու վրայ զրուածներ, թերթեր, որոց
մին կիսաւարտ, միւսն հագիւ սկսած, սա
ամբողջ գիրք մը, նա հագիւ բառ մը կը
պարունակէ:

Մերթ տխրեցայ, զղջացի բրածիս, որ
պիտի խեղդուին, այրին... և մերթ զոհու-
թիւն մը, թեթեւութիւն մը զգացի հոգոյս
մէջ՝ այսպէս ընելուս:

Կը տեսնեմ գահավէժ ալիքներ կը յար-

թիֆլիզի Հայոց Տնայնագործական Ըն-
կերութիւնը և այլք: Իսկ բուն համակ-
րանք յայտնած են այս Հանդէսին կով-
կասեան Կայսերական Գիւղատնտեսական
Ընկերութիւնը, Ռուս—Կայսերական Գիւ-
ղատնտեսական Թռչնապահութեան Ընկե-
րութեան Թիֆլիզու բաժանմունքը, կով-
կասեան Պողարուծական ընկերութիւնը և
ուրիշներ:

Եւ իրացնէ պէտք է նկատել որ այս
օրուան օրս «Գիւղատնտես»ը պատուարք
թերթ մ'է և պիտի մնայ թիֆլիզի և ամ-
բողջ Հայութեան, ու մենք չենք կրնար
չմոզթել այսպիսի թերթի մը անդուլ յա-
րատութիւն՝ դրած նպատակին լիովին
հասնելու համար: Հ. Ղ. Տ.

ՏԻՊՊԻՋՈՒՆԻ ՆՈՐ ԹԵՐԹԸ

Տարւոյն Ապրիլ 8/21ին լոյս տեսաւ
Տրտպագոն Խարխա թերթը, որ պիտի
հրատարակուի շաբաթը երկու անգամ:
Թուրքիոյ աս վերջին վերածնութենէն՝ ա-
մենալայն չափով օգտուողները եղան Գա-
ւառները, որոնք հին ոճովի օբով՝ ամենէն
աւելի լքուածն էին: Յայտնի է թէ ինչ
մեծ կոչում ու դեր ունի փրկարար յա-
ռաջդիմութեան մէջ՝ մասնաւորապէս ա-
զատ մամուլը, որ ժողովրդեան ձայն ու
թարգմանն է: — Շատանց արդէն Տրտպի-
զոնի մէջ պէտք զգացուած էր պարբերա-
կան թերթի մը, ու ժամանակին՝ նոյն իսկ
լուր ելաւ թէ «Մէք» պիտի կոչուէր ա-
նոր անունը: Ամէն ծրագրի իրագործում,
սակայն, իր զոհողութիւնները պահանջե-
լով, այսօր կարելի չէր եղած այդպիսի
հրատարակում մը: Պոնտոսի նախընծայ
հայ թերթն ըլլալու պատիւը պահուած էր
«Խարխա»ին, ծաւալը փոքր, բայց սպա-
զրութիւնն ու թուղթը համեմատօրէն մա-
քուր լրագիր մը, — գրական, հասարակա-
կան, քաղաքական: Կը հրատարակուի Հ.
Յ. Դաշնակցութեան ձեռնով՝ ու կը վայե-
լէ իտիֆլիզի համակրանքս:

Յուսալի է թէ հասարակաց համակրան-
քին ալ արժանանայ, և իր նմանները գտնէ
նաև ուրիշ գաւառներու մէջ:

ձակին կուրծքերնին քսելով ջնջելու համար անիմաստ տառերն, կը տեսնեմ կարմրբալեզու բոցերն կը լիզեն՝ այն ապուշ գրերն:

Աղբիցան, սուգեցան, ոչնչացան պիտի բսեմ:

Անգէն թաւալազուր կը շրջին սպիտակ թերթեր, մաքրուած ու սրբուած՝ և վերջապէս կը դառնան կուրծքի տակ՝ նորէն տալու ինձ երկանց ցաւեր:

Կը պարփակեմ վերստին զանոնք սրտիս թևերուն տակ՝ ինչպէս թռչուն կը կծցէ խոբ իսկ ձուն հեղուկ՝ փետուր, ինչպէս չորքոտանին կը լիզէ մորթն՝ մագեր տալով ձագերուն:

«Եւ աւերակներն անգամ հետք մը չի թողին»:

*

«Ամենայն յիշատակը մեռան ընդ իս» կ'ափսոսաս:

Եւ յիշատակ մ'է ներկայս զոր կարեւորամ քեզ թողուլ:

Շատ քիչեր պիտի կարգան և շատ կարճ ժամանակ կեանք պիտի ունենայ սա. «ոմանք ծովամոյճը՝ աստ անդ տատանին ի վերայ ընդարձակ անդդին»:

«Սեռս վիշտն հեծանէ ի գամակ յերկվարին՝ միշտ անբաժան ձիւտորէն»։ Եւ ես յապերասան կ'արշաւեմ յանդունդս ոստնելով. անդունդք խոր, անյատակ, և խելակորոյս սրանամ վնէ ի վիհ. և այս խստերախ վազքին մէջ՝ միշտ կը տեսնեմ նոր զոցուած վնասո՞ղ ուր միայն զոցոցես կրնամ նուաճել սանձն՝ դառնալով շարունակ անոր շուրջն՝ խօլական պտոյտով:

*

Եւ միթէ յիշատակ մը պիտի ըլլան քեզ այս տողերն:

Չարդարուած պարտիզի մը ընտիր ծաղիկներն ամենուն հաճոյք կազդեն: Մանուշակի մը թերթ, թէ վարդի մը կոկոն՝ կրնան համբոյր մը փոխանակել: Եւ բուրնիերու, դաշտերու ծաղիկներն՝ երամակներու են սնունդ:

Սակայն, ծայրածիր ժայռի մը մէկ կողմ ալ, առանց հողի, առանց ընկերի, հոն ալ

ծաղիկ մը կը բուսնի մենիկ մենաւորիկ: Որ մը, թերևս մէկն-երբ, սքանչացեալ ու ապշագին կը դիտէ թէ, ինչպէս Անհունին ձեռքն, այգչափ բարձրն, ծովու մէջը դաշտ, դաշտի մէջը լեռ և լեռան ալ գառաթն ժայռեր ցցեր և, — թերևս կ'ըսեմ, որ մը, մէկն տեսնէ ու սիրէ այն համեստ ծաղիկն, անհամար և ըստ աւելի գեղ ու բոյր ունեցող ծաղիկներու քով լինելու յաւակնութիւնն չունեցող այն տկար ծաղիկն, որ չորս փոշիով կեանք առած՝ կառչած կը մնայ ահագին ժայռի մը, ապառաժէ մը ծծած սնունդովն զոհ:

*

Սիրէիր ծաղիկներն, ինչպէս և մանկիկներն:

Թէ՛ նուիրեմ քեզ փունջ մը — այլ վաղն զարուն է, ինքնին պիտի գան գերեզմանիդ վրայ ծաղկելու. — Սակայն և որք մանկիկներն ալ մտածէիր, դու որ հայր չես եղած այլ կը զգայիր թէ ինչ գառն է՝ այս դառն կեանքին մէջ՝ որք ըլլալ և աղքատ, աննեցուկ:

Աղբատաց ու հիւանդաց համար պարահանդէսներու, նուագահանդէսներու մէջ, փարթամ ու գեղունի տիկնայք, աղամանդեայ ապարանջանով ու զոգնոցով՝ օշարակ ու զինի կը մատուակեն:

Դերն դու կը կատարես. ես ալ, որբերուդ համար սոյն երկտողս քո յիշատակին կը նուիրեմ:

*

Տակալին տասն և չորս տարեկան, անտկար կը թուի քեզ այն լոյսը որ կը վառէր թաղիդ զպրոցին մէջ:

Զօրաւոր միտք, զօրաւոր կամք ունիս. աւելի լուսոյ կը տննջաս, լոյս գիտուս թեան:

Բարբոզ, Մուրատեան վարժարան կը վազես. Բարբոզ՝ վառաւան լուսոյ:

Հագիւ կը բանաս աչքերդ՝ արիւն կը հոսի հոն. ոտմբեր կը տեղան. 1870 է: Աշխարհի էն լուսաւորեալ երկու ազգեր իբարու հետ կը մրցին՝ լոյս, շանթ հանելով իրենց թնդանութիւնն և զլրար կը բզբտեն: Որպէս Սողոմէ՝ դաստիարակացդ

ու ընկերացող հետ խոյս կուտաս լոյս քաղըէն:

Անդ լճակներու մէջ կը լոգանայ հինն վենետիկ: Խտալեան երկնքին տակ, հմուտ ուսուցչաց քով, ոսկեղինիկ դպրութեամբ, քնարերգակ դիւցազներգութեամբ կ'որո- բուխս:

Հայ ոսկեղէն լեզուն՝ լեզուիդ կսպերն կը քակէ: Հոմէր, Միլթըն, Պայոն, Խանգ աւիւն կը ջամբեն քեզ: Պատանի՝ ներհուն մտածող մը, պատանի՝ հմուտ ուսանող մը՝ եռանդուն յափշտակող մը կը դառնաս:

*

Լոյս լոյս չորս բոլորդ կը լուսաւորեն, կը խուսին ուղեղդ:

Նախնեաց մատենագրութիւնք, Հիւրմիւլ- գի անուանի գործեր, թեք կու տան քեզ: Հայկազեան հոյակապ բառազիրքն կը թղթատես զմայլելով, պանծալով, վերա- նալով. և «Հայր մեր» ի պէս կը մրմնջես բառերն:

Հանգոյն մետաքս որդան՝ թեւերդ կը հիւսես ծածկուելով մէջդ... աւոյ հարս- նեակդ չի պիտի երէք թեք առնուիր...:

Մատենագրութիւնք ուղեղիդ ծալքերուն մէջ՝ գոգցես տղագրութեան մամլոյ մե- քննայնորեն թաւարման նման՝ պարունա- կութեամբ կը փոխադրուին. և այս զգլխիչ աղմուկն կը հրճուեցնէ քեզ՝ եր հովուեր- գուն իւր սրինգն կը նուագէ, դիւցազն իւր փողն կը հնչէ, բանաստեղծն՝ իւր սաւիղն կը դաշնակէ:

*

Հնշտ ու փափաքով լեզուներու կը տի- բանաս, երբ դեռ շատեր մայրենի լեզուն կը հեգնեն այդ տարիքին մէջ, դու ընա- զիրնեբու հմտացեալ՝ Տանդէի հետ դժոխքն կը սուրաս. անդին, լեզուի անբաղդ ա- տելի դժուարութեամբ՝ Միլթըն իւր բար- բառով՝ դրախտն ճախրել կու տայ քեզ. և նոյնչափ խրթին՝ հոմեր՝ Հայ—հելլենով՝ դիւցազանց դարերն կը հոլովէ:

Ճօճանակ մը՝ միշտ շարժման մէջ՝ որ սակաւ տարիներու միջոցին՝ ուսման և լեզուի գիտութիւն յար կ'արձագանգէ մրտ-

քիդ, որ հիւանդութեան ու տառապանաց մէջ իսկ, նոյն իսկ տարիներ առանց կար- դացած ըլլալու՝ ընա յիշողութիւնդ չ'էր մոռանար պարբերութիւն մը, բառ մը:

*

Դպրոցական կեանքիդ տարիներն, օ- բերն, շատ վաղ կ'անցնին. սլաքն միջօ- բէին կը մերձենայ:

Անդէն Պայոն իւր խօսկան թոխով, հանճարեղ երեակայութեամբ զքեզ կը դիւ- թէ. կը փարիս անոր տաղանդին:

Ս. Ղազարու յիշատակ վայրն անոր՝ ուր կը խոկար, կ'զգար, կ'երկնէր նա՝ սրբատեղի մը կ'ըլլայ քեզ.— քանի քանի յիշէիր:

Եւ դու կըզգաս անբացատրելին, ան- թարգմանելին. և համոզեալ, թէ մի միայն թերեւ ոսկի լեզուաւ արտայայտուի՝ կը ջանաս և կը յաջողիս ի հայ ածել անոր գործերն. և Բարիզինան՝ զոր հազիւ կա- մեցար տպագրութեան յանձնել՝ մինչդեռ հրդեհն, ամեն մէկ տքմամբ ու բղխմամբ քովէ քով լարած այնչափ տողերդ, տա- դերդ՝ միոյ վայրկենի մէջ մոխրոյ փոշի- ներու վերածեց, որ ամբողջ նւթական կորստեանդ քով՝ զայս միայն աւելի ցա- ւօք կը խոցէր զքեզ:

Ո. Յ. Փ.

Շարադարի

1909 Փետրուար 6

Խօսակցութիւն փնտռելը և խօսակցութենէ փախչելը՝ երկու ծայրայեղ պակասութիւնք են, բայց առաջինն երկրորդէն աւելի պախարակելի է:

Եթէ բարիք մ'ընես պէտք չես յիշել. իսկ ե- թէ բարիք գտնես՝ միշտ յիշէ:

Խաղաղ՝ զբօսանքի համար ըլլայ. երբ յաղ- թուիս՝ մի տխրիր: (Ֆենետն)

Հանգիւ ուզողը՝ պէտք է աշխատի:

Ղաւ սովորութիւնները՝ լաւագոյն պահպան- ներ են՝ առողջութեան:

Գրութիւնք՝ երբ գիտուն և բարի անձ մը կը գտնեն՝ զայն աւելի գիտուն և լաւագոյն կը դար- ձնեն, և երբ՝ յիմար և չար անձ մը կը գտնեն զայն յիւրաքանչիւր ամենավատ կը դարձնեն: